ՍԼՆԷ 10 ١٢٩٣ ՄՈՒՀԱՐԻՄ ٨ — 1876 ՅՈՒՆՎԱՐ 23 ՇԱԲԱԹ — ԱՎԱՆԴԱՆԱԿ ՓԵՏՐՎԱՐ 4 Ն. 3032

Ազատամտի Էջերեր

ՄԻԻՆԱՏԻ

ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՑԷ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ՍԱՑԻՐԷ

Մանկությանի էֆքեւոր սէնէակ 300 նիւսխէ լիթիպաբը յլա, գրյանթի Խիթանսիոլ լէին 2 լիրա օլսուլու կիպի թաշրալար լէին տաբի սէնէակ 300 նիւսխէ վիրիկերէք, վէ բօսթա բարասը տա լէինուտ օլարագ օն լքի սիմ մէճիտկէ տիր։

Նիւսխէսի 40 ար բարաս եա սաթըլմագտա տըր։

Իւնաթրն պէ հէր սաթըրը 1 լինճի ալ գա 3, 2 լինճի տէֆա 2, վէ 3 ճիւ վէ սայիր ալ գալար լէին 1 ղ վէ իլան սրրասընա գօնուլմաեան իլանլն սաթըրը 5 ղ։

Մէքթուպ վէ սայիրէ Գալաթատա Բէնճէնալիհ բազարընտա վագը Նո. 41 Իբի խանընտա կարաստա Ց. Փանոսեան խմինէ կէօնդէրիլէճէք տիր

ՏԱԽԻԼԻՑԻ

Պու տէֆա Բօլթի շէհպէնտէրլիկինէ Օսման էֆէնտի, վէ Թիֆլիս շէհպէնտեր վէքիլէթինէ Աւօսթօվիս էֆէնտի մէմուր, վէ սաղըդ Թիֆլիս շէհպէնտը վէքիլի Սէլիմ էֆէնտի տոխի Բակիւզա վէրիլի թային դԷԼԸՆՄԷԶ տըր։

—Պունտան չէնտ կիւն էվվել Աժանս Պօրտէանս նամ թէլէկրաֆ խտարէսի, Ֆրանսա բէնիսի ճիւմհուրու մարէշալ Մադ-Մահոնուն պիր եավէրինին մէմուրիէթի մախսուսէ իլէ Տէրիսատէթ միւթէվէճճիհէն Բարիզտէն հարէքէթ իթտիկինի խտպեր վերմիշ, վէ լ.քին միւմնիլէյհին մէմուրիէթի հադդընտա պիր կէօնտ սահիհ մալիւմատ ալընմամըշ իսի։ Պու քէրրէ, Մարսիլիատտա թատ օլունան Սէմոֆոր նամ զաղէթանին շէհրի հալին ալաֆրանկա 19 ու թարիխի նիւսխէսինտէ կէօրիւլէն շու ամիսէ.քի հավատոս, օլ պատատ իյդահաթը լաղըմէեի իթտ իթմէ.քատ տիր։

Մարէշալ Մադ-Մահոնուն եավէրի հարպը սաղըդ պարճն Լանդս, ամէն Մէսաժըրի Մարիթիմ դումանեատը վարօրլարընտան Լամուր Տօնէ նամ վաբօրտա բարիլէն Տէրիսատէթ կիթմէ.ք իւղրէ շէհրիմիզտէն հարէ.քէթ իթտի։ Միւմնիլէյհ պահրիեէ զաղիթի օլուպ, Տէրիսատէթէ աղիմէթի, սէֆարէթ մեսէլէսինէ թային ԴԷԼԸՆՄԱ Բէթրել նամ վաբօրտն գօմանտանլըգընը ալմադ իչին իմիշ։

—Բակիւզատան 23 յունվար թարիխլէյլէ շէօյլէ եաղըմըշ տըր։

Ասաքիրի շահանէ իլէ տոիլէրին մուտիխարէն վուգու պուլան միւսատէմէսինտէ թէլէֆ վէ դաթլ օլունմուշ օլան Մագոսիմ Բասավիչ վայլօտուն ճէնտարմէսինի պու կիւն զիեատէ ատպատպէ իլէ Բակիւզատա կէթիրտիլէր, վէ ճէնտարմէ ալտանընտա խայլի ատէմ պուլունմուշ տուր։

—Մօսմարատա Ամէրիկա տէվլէթինէն վիս գոնսուլիս պուլունան Մ. Հօլզինճէրէ, Մէճիսի Ներշանը զիյշանընին տէօրտունճիս բիւթպէսինտէն պիր ԴԷԹատը իթտա օլունմուշ տուր։

— Իշպու յունվար աեր իչինտէ, Գասթամոնի վիլայէթինտէ ԴԷՀ շիատէթլի սուրէթտէ հիւքմիւնիս իճրա իյլէմէ.քատ իսիշ։ Շէօյլէ.քի պիր չօղ մահէլլէրատ գար պիր մէթրօսան գիեատէ նիւ.քսէրիշ, վէ պիր գարիեէտէն տիկէր գարիեէ իճրատը լաղըմ կէլէն մուխապէրատ գաթթ իսիրիշ, վէ Ինէպօլուսան Գասթամոնիեէ գատար թէմնիտա օլան եօլ, գարարատան գարանընը օլսուզունտան, բօսթա նիզամէն իճրա իսիլէմէմիշ տիր։ Վիլայէթի միւշարիէ.յհա զաղէթատընտա օգունտուզունտա նէզարէն, ԴԷՀԸՆ շիատէթինտէն օրալարատա պաղը սատէմիէր տօնուպ էօլսիւ.քլէրի կիպի, օվալարատա տախի պիր չօղ հայվանատ թէլէֆ օրմուշքար տըր։

—Զըդան հաֆթա զարֆընտա Դասթամոնի վիլայէթի ճէլիլէօֆնտէն խաղինէսի ճէլիլէեէ 6 պին ատէտ լիրանի Օսմանի իրսալ պույրուլարադ, մէպլաղը մէղ.քիւրլէ, վիլայէթի միւշարիէ.յհանէն իրսալինի թէահիւտ իթմիշ օրտուզու 100 պին լիրա ի.քմալ օլմուշ տուր։

—Ֆէնէրատ էմնիեէթի ումումիէէ պիր վագըթտան պէրու խալէլ կէլմիշ օլուպ, օրանըն պիր չօղ սէ.քէնէսի, հադլարընտա վուգու պուլան սիրդաթ վէ սիրդաթ թէճրիւպէլէրինտէն շիքեայէթ իթտի.քլէրի, վէ եօլլարատա կաղ բէրզը օլմատըղընտան, խըրզըլար կէճէլէրի էլլերինէ կէչէն ատէմլէրի գօյայճա սօյտուղլարը, վէ էհալի պու խըրզըլըղլարըն էօնլինու ալմադ նիհէթիյլէ, սօղադլարատա սուլու կաղ իլէ լամզարար եադմադլըգա դուրար վերմիշ օլտուղլարը, վէ պու լամզարընը նէզարէթի, կիճէ պէ.քճիլէրինէ հէվալէ օլունճադը Սիթանպուլ զաղէթատընտա օղունմուշ տուր։

—Կէչէն կիճէ Տուղլա.քիօլ մահէլլէսինտէ միթէմէ.քին օլան պիր Միւսլիման ֆամիլիասընին խանէսինէ չէնտ նէֆէր խըրսըզ կիրէրէ.ք, պաղը էշիա սիրդաթ իթմիշլէր տիր։

—Զըդան բաղար կիւնիւ Թաղսիմ ճիվարը.ըընտան կէչմէ.քատ օլան պիր տէլիգանը իւզէրինէ իւչ քիշի հիւճիւմ իլէ, ատաթը իլէ ադէ ճըզտանընը զատ էյլէմիշլէր տիր։

—Սէր դուբէնտեի հադրէթի շէհրիեարի ատթուֆէթլու պէյ լէֆէնտի հադրէթլէրի, կէչէն չարշէմպիհ կիւնիւ Պաղը Ալիեէ ազիմէթլէ, Սաարաղամ հաղրէթլէրի իլէ միւլադաթ իթմիշ տիր։

—Սէլանիքատէ թատ օլունան Հէրմիս նամ Բում զաղէթասը, մանթուսաթ իսատրէ.յի պէհիեէսի թարաֆընտան իւչ մահ միւատէթլէ թաթիլ դԷԼԸՆՄԻՇ տըր։

—Կէչէն կիւն Բօսթա սօղագընտան կէչմէ.քատ օլան պիր ատէմ իւզէրինէ, իւչ նէֆէր խըրսըզլար կէլէրէ.ք սօյմադ խոթէմիշլէր իսէ ատ, մէրդում շէճիանէ գարշը գօյատուզունտան, ատրըզլէր ֆիրար իթմիշլէր տիր։

—Բէնչ շէմսիհ կիճէսի իքի նէֆէր ատլիգանլըլար Պէյօղլունտա Գալէոնճու Գուլլուգատան կէչմէ.քլէրինէ, պունլարըն իւզէրինէ ատաթ իւչ քիշի հիւճիւմիթմիշ, լ.քին ատլիգանլըլար, մէրդուման սարիդլէրատէն պիրինի ալաղ ու կիրիֆթէլէ, զաղըթատա թէսլիմ իթմիշլէր տիր։

———

ՄԱՐԱՇՏԱՆ ՐԷՍՄԻ ՄԷԹՈԻԹ

(Յետոյ նիւսխէմիզտէն մնացեալ)

6. Տախիլի ատանճադատ, չէնտ սէնէ զարֆընտա քիլիսէմիզտէն այրըլարադ Գասթամոնի վ Բրօթէսթան մէղհէպլինի իսիթիւար իթմիշ օլանլար, թատամինատ տօնուպ էօլսիւ.քլէրի կիպի, օվալարատա տախի պիր չօղ հայվանատ թէլէֆ օրմուշքար տըր։

—Զըդան հաֆթա զարֆընտա Դասթամոնի վիլայէթի ճէլիլէօֆնտէն խաղինէսի ճէլիլէեէ 6 պին ատէտ լիրանի Օսմանի իրսալ պույրուլարադ, մէպլաղը մէղ.քիւրլէ, վիլայէթի միւշարիէ.յհանէն իրսալինի թէահիւտ իթմիշ օրտուզու 100 պին լիրա ի.քմալ օլմուշ տուր։

—Ֆէնէրատ էմնիեէթի ումումիէէ պիր վագըթտան պէրու խալէլ կէլմիշ օլուպ, օրանըն պիր չօղ սէ.քէնէսի, հադլարընտա վուգու պուլան սիրդաթ վէ սիրդաթ թէճրիւպէլէրինտէն շիքեայէթ իթտի.քլէրի, վէ եօլլարատա կաղ բէրզը օլմատըղընտան, խըրզըլար կէճէլէրի էլլերինէ կէչէն ատէմլէրի գօյայճա սօյտուղլարը, վէ էհալի պու խըրզըլըղլարըն էօնլինու ալմադ նիհէթիյլէ, սօղադլարատա սուլու կաղ իլէ լամզարար եադմադլըգա դուրար վերմիշ օլտուղլարը, վէ պու լամզարընը նէզարէթի, կիճէ պէ.քճիլէրինէ հէվալէ օլունճադը Սիթանպուլ զաղէթատընտա օղունմուշ տուր։

—Կէչէն կիճէ Տուղլա.քիօլ մահէլլէսինտէ միթէմէ.քին օլան պիր Միւսլիման ֆամիլիասընին խանէսինէ չէնտ նէֆէր խըրսըզ կիրէրէ.ք, պաղը էշիա սիրդաթ իթմիշլէր տիր։

—Բէնչ շէմսիհ կիճէսի իքի նէֆէր ատլիգանլըլար Պէյօղլունտա Գալէոնճու Գուլլուգատան կէչմէ.քլէրինէ, պունլարըն իւզէրինէ ատաթ իւչ քիշի հիւճիւմիթմիշ, լ.քին ատլիգանլըլար, մէրդուման սարիդլէրատէն պիրինի ալաղ ու կիրիֆթէլէ, զաղըթատա թէսլիմ իթմիշլէր տիր։

———

ՄԱՐԱՇՏԱՆ ՐԷՍՄԻ ՄԷԹՈԻԹ

(Յետոյ նիւսխէմիզտէն մնացեալ)

6. Տախիլի ատանճադատ, չէնտ սէնէ զարֆընտա քիլիսէմիզտէն այրըլարադ Գասթամոնի վ Բրօթէսթան մէղհէպլինի իսիթիւար իթմիշ օլանլար, թատամինատ 3000 նուֆուսա պաղիշ օլուպ, հալէա 1700 էրմէնի նուֆուսումուզ մէվճուտ, վէ քէսրէթիմիզէ նէսպէթլէ, հէյնի թէշքիլատ, մէճլիսի խատրէ.յէ պիր էրմէնի վէ պիր Դասթօլի.ք ադա իլէ, մէճլիսի թէմսիլտէ տախի էնէ պիր էրմէնի վէ պիր Բրօթէսթան միւմէ.յիզ թային վէ ինթիխապ օլունա կէլմէ.քատ իքէն, պունտան 4 սէնէ ադատմ, իսարէսատ պուլունան ադամըզ պիրա սէպէպ բէատ խոիլէրէ.ք, 3 Միւսլիմ վէ պիր Դասթօլի.ք ադա պէրաբրմիշ իսի, պու իսէ ատէ.քեար օլան իհթիեաճընընա մէպնի, նիզամնամէ սէնիեէ իդթիզասընճա եէնէ խպդա օլունմասը, օլ վագիթ բանթրիզխանէ վասիթասը.յա, մնգամը ալիէրէ խիթիրհամ օլունմասը իւղերինէ, 7 նիւմերօյու 4 մայիս սէնէ 87 թարիխիյլէ, խարիճինէ նէզարէթի ճէլիլէսինտէն նիզամը մէվզուսինէ թէվֆիգան իճրա օլունմասընա տայիր թէ.քիսի հավլի մէվբուտ էվամիրին հիւ.քմինէ, պունտան իքի սէնէ էվվել օլունան ինթիխապատա, իճրատընա նայիլ օլամասըզ.ընը կիպի, պու տէֆա տախի թէճէնինիւ իթտիրիկէն ճէմիյեէթի թէֆրիդատ պուլունան բէ.յիսի բուհանիզ թարաֆընտան, սուբէթի էվամը, միւթասարրիֆա խպրաղ վէ վիլայէթ նիզամնամէսինին 73 լինճի մատատսի հիւ.քմինճէ, նէրֆը զայրը Միւսլիմ ֆէզրասընին իճրատը նիհատ օլունմասընընա, «Հալէպ վիլայէթի պու նիզամնէն միւսթէսնա տըր» ճէվապը զաթիսի իլէ, հէ.յեէթի հադրէ.քի հուզուրունտա բէատ էյլէմիշ տիր. վէ պիր միւմէ.յեզլիգ իչին օլունաճագ թէֆրիդատ տախի, դաղէթատը վասրթասը իլէ, բէտմէն իլան օլունմուշ օլան իրատէ.յի սէնիյեէ.ք մուճիպինճէ, միլլէթլէրի միւթէպէր վէ էմնիյէթլիլէրինտէն հէր քիմի տիլէր իսէ անէն մէմուրիյէթի դասրալ վէ թասարուդ օլունմասը էյդահ պուլրունտա պինատէն, միճիպինճէ միլլէթիմիզատէն կէօսթէրտիկիմիզ էրզասը միւթէպէրանը, միլլէի սայիրէ բուէսասլարի տախի թասարուդ վէ դասրալ իթմիշլէր իքէն, միւթասարրիֆը միւշարիէ.յհ դասրալ իթմէ.յիզ, դայրի էրզասը վէ նա միւթէպէրանը տախիլի ինթիխապ իթմիշ օլասուզունտան, բէ.յիսի բուհանիզ տախի, տաէմի մուվաֆֆաղիյէթինի թէֆրիդ մաղզասընա չէրհ իլէ թէմէմիր իթմիշ տիր, վէ հաթթա, իչպու քանունի էվվել 15 թարիխիյլէ, մնգամը սատարէթուզմա իլէ խարիճիեէ նէզարէթի ճէլիլէսինէ վէ բաթրիզխանէմիզէ տախի պա թէլէկրաֆ արդ ու իֆատ, վէ իճրատը թէմէննի ղԷԼԸՆՄԻՇ խոի։

7. Պինաէն ալէյհ, պէր վէճհի պաբա, թալիմնամէ վէ պէնտի մէղ.քիրատա 2 Միւսլիմ վէ 2 զայրի Միւսլիմատէն թային օլունաճագ օլան 4 քիմէսնէնէն, սընը.քընա կէ.ք, իւչէր միսլի օրմուզ իւզրէ, կէրէ.ք բէ.յիսի լիսանէ, վէ կէրէ.ք միլլէտ գաղալէր էհալիսինէն, 12 քիշի թէֆրիդ օլունուպ, վէ թէմսիլի հուզուզ մէճլիսի իչին ատամի, եէնէ պու գայիսէէ թաթպիգան թէնսիպ օլունաճագ զաթլար այրըլաճագը, նիզամնամա միւսարրահ սուրէթատ իչար օլունմուշ.ը.քէն, իչպու խարէն ինթիխապատա, խարէ.ք վէ թէմսիլդէ ադա վէ միւմէ.յիզ, վէ սընը.քը մէզկէր թէֆրիդ վարագալէրինատ ատա կէօսթէրիլմէ.յիպ, մանթուք վէ մէճհուլ պիր հալատ եաբրըմըշ տըր, վէ պէօյլէ էմնալի նամէշրու հ օլան ինթիխապատէն մագսատ նէ խատ կէնի, մարուֆ պիր քիմէնէ սիւալ էյլէմէ.քատ, միւթէսարրըֆ ճէվապէն, ճնիզամ վէ իճրաատի պանա մուհավէլէ տիր, էկէր հադդընտա թէշէ.ք.քի օլունուր խէ, եէնէ պէնտէն խոթիկամ օլունաճագ տըր, քիմատէթիմ ինան վիւ.քէլատէ միւսէլլէմ օլմադ իլէ, ճէրհէ միւդթէսիրիմ, վէ թահգըգընա մէմուրա մանսուս կէլէ պիլէ, հէր հալատ պէնիմիլէ կէօրիշինտ միւ.քանէմէ իթմէկէ միւհթաճ տըր, վէ իդնա իթմէկէ իդթիսատրըմ վար տըր» ատմիշ օլասուզունա մէպնի, ֆիլվաղը, թէշէ.ք.քի իսէէնէ, ալէ յէհինատ թէշէ.ք.քի օլունան սօրու.ընտը, վէ պունունա պէ.բաղէր, հիչ պիր մէմուրան ճիւնհանտը թէպէ.յիւն իթմէսի.ք.ճէ, իսֆիալ իթտիրիմէ.յէճէ.յինէ տայիր, իրատէ.յի սէնիյեէ նէշը օլունմուշ.ը.քէն, է.քսէրի գաղալարըմըզատա, իճրայի ատալէթ վէ միւսամէթա թէշէպպիւս խատէն գայիմագամըրը, էզճիւմի պալէատ պէնան օլունան մինթիմ.ինա միւմէ.յիզլիմիզի, պիրա մուճիպ վէ լի գարագէն, անճագ պիր ինհասը իլէ ինֆիսալ իթտիրիպ, նամը փարինի լէ.քէտար, վէ նամուսլարընը չի.քէսթ իթմէսինէ պագրլրը իսէ, պու պագատ միւթասարրըֆլըղը, մուզայրի մատալէթ, հէր նէ ատ եարտա, հիչ պիր ֆիրսա թարաֆընտան, մագամը ալիէրէ իֆատէ.յի հալէ ճէսարէթ իսէմէ.յճէկի պէտիհի խէ ատ, արթըգ չաքերլէրի աճիզ գաղրը, պէօյլէ պիր տրը տատալէթատ, վէ հալէա Մահմուտ Նէտիմ փաշա էֆէնտիմիզին զէմանը սէատէթինատ, պիզիմ կիպի աճիզ վէ մաղլում պիր թէպասանէն, իրատ վէ թաղիզ, վէ թէատատ, վէ հադարէթի թահմիրնատա պրրադրբարադ, պէօյլէ պիր միւթասարրըֆէն փէնէ.յի զուլմանատա եղիլմէմիզի, բիզայի Փատիշահի, վէ Լֆէնտիլ.բիմիզին տախի մէրհամէթի ուզա զատրլ վէ թէճվիզ իթմէ.յճէկի, վէ պինաէն ալէ.յհ, տէվլէթիմիզին հէր պիր մահէլլի իչին, այրը այրը նիզամնամէ օլանատաճագընա խթինատէն, պու տէֆա, աճիզանէ, արաղը մուլիսմաթա իճթիսատ ԴԷԼԸՆԱԸ, ճիւմէմիզ պիր տէվլէթի պէնտէսի պուլունատ զումուղ հալատ, պիզիմէրին պէօյլէ հուրիյէթատէն մանրամ գարմանըզ իչին, հէր ան մանՀ.ղան վէ մէ.բլեատ.

Մանկությանի էֆքեւոր սէնէակ 300 նիւսխէ լիթիպաբը յլա, գրյանթի Խիթանսիոլ լէին 2 լիրա օլսուլու կիպի թաշրալար լէին տաբի սէնէակ 300 նիւսխէ վիրիկերէք, վէ բօսթա բարասը տա լէինուտ օլարագ օն լքի սիմ մէճիտկէ տիր։

Նիւսխէսի 40 ար բարաս եա սաթըլմագտա տըր։

Իւնաթրն պէ հէր սաթըրը 1 լինճի ալ գա 3, 2 լինճի տէֆա 2, վէ 3 ճիւ վէ սայիր ալ գալար լէին 1 ղ վէ իլան սրրասընա գօնուլմաեան իլանլն սաթըրը 5 ղ։

Մէքթուպ վէ սայիրէ Գալաթատա Բէնճէնալիհ բազարընտա վագը Նո. 41 Իբի խանընտա կարաստա Ց. Փանոսեան խմինէ կէօնդէրիլէճէք տիր

րիզ, լութիւն վէ մերհամէթն, իճրասընա մէմուր օլան մադամլարա, պիլ վասթա հալխիզի պէհան պույուրմանըզա, միթէասիպ պիր միթասարրբիւն, եէսը զուրմունան խէլասըմըզ, վէ պաղէատէ մուհարրեր արզ վէ ինիատեերիմիզի, նիզամնամէը սէնիյէյէ թամամլիգան, իճրասը հէր նէ եոպապէ մէնութ իսէ, այֆա պույրուլմասը, վէ իշպու ինիատէյի հալիէ թէշեքքիյէ իճթիհատրմըզը, Խիւսա նա քերատ, էկէր, իճրասըզ դալըրսա, միւշարիէյէին մալիմիւ օլուր իսէ, զաղապ ու հագարէթի, պիր գաթ տահա թէզէյյիւա խէճէկի չիւպհէսիզ օլատուգունան, պէյքի թէրբի վաման իթմէքլիկէ գասար մէճպուր օլմամըզա սէպէպ օլսճաղը միւսէլլեմ վէ տէրքեար օլմաղլէ, հէր հալսէ պուրասը միթասանըզա մուհամվէլ օլաուպ, անա կէօրէ թէատրը, վէ իճրայի ատասլէթէ տախիլ օլմադլըզըմըզը ըէճա վէ նիհադ իտէրիզ։

8. Շուրասը տախի ճիւմլէնին մանլիմիւ օլմադ իւզրէ, այրըճա ինիատէ իտէրիզ քի, միթէասարրբիւը միւշարիէյէին հագարէթի, եալընըզ միլլէթիմիզ օլմանբզ, իլլա ումում Խրիսթիանընըզա մախսուս օլսուզու ճիհէթլէ, ավտէթինատէն պէրու, հիչ պիր Խրիսթիանը մէմուրիյէթէ դասուլ իթմէտիկի կիսի, Դաթօլիք միլլէթի միթէպերանընատան պիր զաթ, տանսըզ էմինի պուլունուպ, հասպէլիճասլ հուզուրունա կիթմէսինատ, «չըճըլթ իրընդիր, կեավուր» տիմէսի չէօյլէ տուրսան, ուսուլ իթթիխադ օլունան 2 սէնէ միւատէթինէ եալընըզ 4 մահ դալմըշ իքէն, կէչինատ ատիանարզ ատանըզ վէ ատֆաթիրինի թէմմիր, վէ մէմուրիյէթինատէն թարա խէրքէք, պիր Իսլամ թային կիրմէսինէ պիր չէյ տէյմեզ իսէք տէ, մերդուման մուհասէպէսի տախի ըսայէթ օլունուպ, զիմմէթի չէզմամըշ օլսուզու իշխիրսա. վէ պունանա պէրաբեր, պուրասա պուլունան էճնէսի Լաթին վասրեկելերինին զիկիսա միթէվելլիսի Ա. ճէմանան Միքայէլի տախի, պիրա մուճիպ հադրսէ իլգա ինէ, իթալէյի լիսան իթմէսի, վիլայէթին տախի մալիմուլ օլմուշ խսէ. պինատէն ալէյհ, Բըրօթէսթան միլլէթի մարուճ վէ միւթէպերանընատան պիր զաթա, «սէնին, շու քէսի գասար Եանբմուս Հայոյէթին Եօդ տաբ» տիմէսի պիր տէլիլի քեսֆի տիր...։

Մարաշ 25 դեկտ. 1875

Քաղաքական ժողով Հայոց Մարաշու
(Միհիր)

Շու Լիֆասէյի հալ վէ թէշէբբիսէն ամրաշըրըզընա կէօրէ, եաղըլանըր էկէր քեսմիրէն սահիհ խսէրը, պու միթէսարրբի օլան զամի, ըէք ճահիլ օլմաղը տրը, վէ քինասյի տիւնեանդին պունատան իւչ եիւզ սէնէ էվվելքի հալխատ զամն իթմէքատ պուրանմաղը տրը, չիւնքի, եալընըզ քինատի քիթապէթինէ էիւոյնէրէք պու մերթէպէ էմրի թէատիւպ իւզրէ պուլունմաղալը, առա քէմալէթին դասալ խատճէկի պիր չէյ տէյել տիր. վէ շունու տախի պիրմէլի տիր քի, չիթասէթ, պաշդա չէյ տիր, վէ մէատնիյէթ պաշդա չէյ տիր. վէ չիմտի քինատի էլի պն քեսֆիէրը, պըրադալամ դասէմքատքի պինէրճճ էհլի գալէմների հէր դաղէթաճը օտասընատա պիրէ պիր գաչ նէֆիէր պուլունմադատ տրը, վէ հէմատէ օնլար, քիթապէթէ չէսպան սուրէթատ թէրպէյէ վէ ինանկյէթ տախի պիրմէքատ տիրլեր։

(Մադամ ճէլլիի նէզարէթի խարիճիէնէ ֆիյ ալթը մուհարրեմ ամնէ 93 թարիխնյէ Բակիզա չէհպէնատրլիկինատէն վարիտ օլան պիր դրթա թէրճէկրատֆնամէնին թէրճէմէսի տիր)

Մըխթար բաշա հաղրէթլերի բաղար կիւնիւ Բօլինա մէվդիսի, թիւֆէնք ատմադա հաճէթ օլմասարադ զապթ էյլէտի։ Ասաքիրին եադրաշարդ ինը կէօրիւնճէ իւսատի դաշմադա եիւզ թուրթուլար։ Գասթէլ Նուօվօ վէ Սօթօրինա թարիդէյլե Զուրճի իւզէրինէ չըդմադ իչին ըէք չօղու գարատան վէ ատնիդանէն պիր տիւդիսէ ֆիրար իթմէքատ տիրլեր։

— Տիւն Սասարազամ հաղրէթլերի, տէվլէթխանէյի ալիէրինատէն տօղրուճա մուպէյնի հիմմաեունա ադիմէթ էյլէմիշ օլսուզունատան, Պապը Ալիսէ թէշրիֆ պուեուրամանըշլար տրը։

—Պիլ վասէթա Բակիզա շէհպէնատրլիկինատէն ֆիյ 26 քեանունի սանի սէնէ 1876 թարիխնյէ ալընան թէլէկրաֆնամէ տիր։

Գու կիւն տէվլէթը Ահմատ Մըխթար բաշա հաղրէթլերի, իչ պին նէֆիր սասքիրի Թըրէպին տէրպէնատէրինատէ պուլունան թախմինա սէքիզ պին գասար էշգընատը ըէրիչան իթտի։ Գու սրպէտատ սասքիրի շահանէ քէմալի սիրտթի հարէքէթ, վէ իպրաղը միւէսսիրի շէճասթ էյլէմիշ տիր։

(Թունա)

—Կիւլխանէնէ նադլ օլունուշ օլան մէքթէպի Թըպրիսէնէ մախսուս պիր խասթախանէսինին ինշասընա իրասէնի ատնիսէ շերէֆիմասլիգ էյլէմիշ օլմաղլի, մէսարէֆի ինշասիեսի տլթը պին լիրա թախմին դըրընիսօր։

—Թիւրքճէ Զայրաղ իտարանը,յա չըդարրըլասադ օլան լամիֆէ զաղէթասընին իլք նիւսխէսի չըդարրըմըշ տրը, վէ ըէք թօհաֆ չէյլեր տէրճ էյլէմէքատ տիր։

Մէղքիւր նիւսխէսէ իլքինէֆեր իրի պուրատրա զաղէթաճը թասավիրլերի գօնուրմուշ օլուպ, զանն խատրիզ քի, մէղքիւր ըէսիմ, պիզզամի մէրդուման զաղէթաճըլարին կիւմէսինի տախի թահրիք խատճէք տիր։

Զայրաղ հաֆիմասա իքի տէֆա նէշէր օլունատաղ օլուպ, վէ նիւսխէսի 40ար բարատա սամիրմադատ տրը։

Պիր խալդ իչին էթթայիֆ զաղէթասը տախի եէղէմկյունէմատէն տիր, լաքին, էթթայիֆ նէրինէ ըէզալէթ վէ պըյրէդլրդ օգումադատ ճայիզ տէյել տիր, նասրէլի պիզատ պիր դաչ սէնէատէն պէրու, մանթէսաւի Էմնալի կէօրիւմէքատ տիր. խնի, միլլէթիմիզատէն լամիֆէ զաղէթասը օգումադլըզը տրդու խատնէրէն, Երմէնիճէատ Թատրոնա, վէ Թիւրքճէհատ տախի Զայրաղը օգումադարրինը տատէթ խատրիզ։

ՍՕՆ ՀԱԼԱՏԻՍԱԼԻՔ

ՅՐԱՆՍԱ

Բարիս, 2 փետրվար

Պիր չօղ տայիրէլը միսիս Պիֆէյի մէսրուսան մէճլիսի իչին դանատատա թաղ տիմ իթթ։ իլէ։

ԼԱՏԻՆ

Մատրիտ, 2 փետրվար

Դերալ Ալֆոնս սասքիրի Ֆիլիպ ուհաթ սասիլերի վարբեօրլար։ դարլիթլերին եէտինատէ օլան մէվզբլարատան չօղու զապթ օրունատու։

ՍԸՐՊԻՍԹԱՆ

Պելգրատ, 2 փետրվար

Միւտիրան մէճլիսի բէյլիսի պու կիւն էյլէտէն սօնրա Ըսպատրչինա մէճլիսինին դարանմասընա տայիր ըսրէնսին պիր էմրնամէսինի դըրատթ էյլէտի։

ԵՈՒՆԱՆԻՍԹԱՆ

Աթինա, 2 փետրվար

Պուրատա թէյլին օլունատուղունա կէօրէ, հիք ամէթի ինիեէ, Օսմանը տէմիր եօլլարընն կունան տէմիր եօլլարը իլէ պիրլէշմէսինի էսասէն դատրել իթմիշ տիր։

Թատիեէթ մէսէլէսինին հալ ու թէսվիեէ պույրուլմասը մէմալիքատ էյի թէէսիրի մուճիպ օլատու։

Մէմալիքէթէ էճնէ պիէեէ թային օլունաճադ էյլիրլերին էսասիի պու հաֆթա ըէսմի զաղէթատա տէրճ դրլընաճադ տրը։

ԳՅԼԱԹՅԱ ԲԻՈՒՃԱՍԸ

Էսհ. Ում. 22 յնվ. ախշամ գարանդ	21 34
Էսհ. Ում. 23 յունվ. սպհ աչ. ք. քէս.	21 34
Էն եիւքսէք »	21 34
Էն ազադը	21 26
Սասթ 7	21 28
Իսթիդրաղ 1863(Մութաոն)6 0 0 Ֆր.	130
» 1865 (Մութաոն)6 0/0	130
» 1869 (Բիլեար)6 0/0	116
» 1872 (Պոն տիւ Թրրէ-զոր) 9 0/0 լիրա սթէրլ. զ. ք.	34 1/2
» 1873 (Բիլեար) 6 0/0	112
Բուսմէլի Շեմէնտիֆէր 3 0/0	51
Բոնս. գուրսն ըսդ օնթ օսու 0/0	168
Շեմէնտիֆէր » » Ֆայիզը	
Բէրօր	փրդ. 5–6
Հէվ. Լոիդ	փրդ. 1–2
Ադճ Ֆայիզի 0/0	15–16

ԱԳՍԻՕՆԼԻՐ ՖԻԱԹԸ

Ռուսի ժէնէրալ 6 0/0 Լիր. Օսմ.	3–25
Սոսիէթէ ժէնէ. 6 0/0 Լիր Օսմ.	3–16
Սուամդոլ պանդ տրը	
Պանդ զոմբարտ	315
Սոսիէթէ օթօման Լիր. Սթէր	
Թրամվայ 5 0/0	175
Լա Ռբօմ (մասէն)	Ֆր. 68

ԳԱՄՊԻՕ ՖԻԵՆԹԸ

Լիրա սթէրլին	111 20
Ֆրանգ	22 70

—o—

ԱԳՃԷԼԷՐԻՆ ԲԻՈՒՃԱՍԸ

Ինկիլիզ մրասը	111
Ֆրանսըզ ալթունու	88 20
Բօլ	90
Գրըմից ալթունու	51 20
Պէլեաղ մէհիթսէկ Ֆարդը	103
Մէթալք Ֆոնդը	108 10
Պաղրը	135 20
Պէնկ	107 25
Գարպօն գայիմէսի գարիք	6 70

Ա.Ս.Գ Ա.Ց Ի Ն

ՄՈՒՉԻԴԱ

Միսկիրա պիր Նիյմէթի սէմամկյ տիր, վէ սէմատէն ինմէ տիր։

ՊՕԱՍՕԹ

Հեաթ, վամէք այս վայրերէն, ով պիզն մարդեր,
Թող երինային դեղեցկութեանց վարարաղներ
Դիմեն այս ամեղ, զի միայն սուրբ հոգիներուն
Պէտք է խօսուի վեմ լեզուն։

ԿՕՏԱՆ

Շու Եօդ ազատի ալիմէր հիւքմէրմանն, մուղիրանցն նէ մերթէպէրատ եիւքսէք վէ միւպարէք չէյ օլսուզու անդաշբանադատ տրը, վէ նիչէ ամլիմէր պու Եօլատ ատահանէդէ հիւքմ էր վիրմիշլեր օլսուպ, վէ քեազֆէյի սէատէնի մուլլէթլեր, անճադ ալ նաթդ, երդ վէ միւղիդատը սէվմէքատ օլանլար տրբլար։

Գունատ օն օն պէշ սէնէ էվվելքի, չօդ եէրլքատ ադդային երդէր թէրէնիմէրի իշխիմքատ, վէ էօվրէտ պէրատ նաթդլար սէօյլենիպ, վէ ակյնէրքատ, վէ հէրքէս իւզերինատ տախի կիւղել տայրլար վէ զայրէթքր էսերլերի կէօրիւմքատ խոի, հալ պու քի չիմտի պու տախի ունուտուլտուղունատան, միլլէթ վէ վամէան վէ ֆաղիլէթի զայրէթի տախի ունուտուլմատա, վէ պունարդն եէրինի, անճադ խօտպինիք, զէվգ ու սէֆա, սէֆիհլիք, էյշ ու իշրէթ, վէ դունար վէ պոշպոշաղլըդ, վէ սայիրէ սայիրէ... թատմատա պաշքամշատր։

Խնմի, օ զամանար քի միլլէթ, վամէան վէ ֆաղիլէթ տայրլարընա հիւքմէթ վէ բիսյէթ խոիպ վէ տրդուքմէքատ տիրլեր, բազար կիւնքի իճրա օրունատադ օրան դօնտէրիմիզէ թէշբիհ էլլէ, մէղքիւր Սէմամի Նիյմէթէ հիսատատ օրմաղարընը, վէ իրատրատա չէսպան պուլունան Միւղիդա լիսանընը տինանմէլիրինի, ատամէթ խոէրիզ։

ՄԱՆԶՈՒՄԻ ԷՖԵԱՐ

ըիզ, լութիւն վէ մերհամէթն, իճրասընա մէմուր օլան մադամլարա, պիլ վասթա հալխիզի պէհան պույուրմանըզա, միթէասիպ պիր միթասարրբիւն, եէսը զուրմունան խէլասըմըզ, վէ պաղէատէ մուհարրեր արզ վէ ինիատեերիմիզի, նիզամնամէը սէնիյէյէ թամամլիգան, իճրասը հէր նէ եոպապէ մէնութ իսէ, այֆա պույրուլմասը, վէ իշպու ինիատէյի հալիէ թէշեքքիյէ իճթիհատրմըզը, Խիւսա նա քերատ, էկէր, իճրասըզ դալըրսա, միւշարիէյէին մալիմիւ օլուր իսէ, զաղապ ու հագարէթի, պիր գաթ տահա թէզէյյիւա խոէճէկի չիւպհէսիզ օլատուգունան, պէյքի թէրբի վամէան իթմէքլիկէ գասար մէճպուր օլմամըզա սէպէպ օլսճաղը միւսէլլեմ վէ տէրքեար օլմաղլէ, հէր հալսէ պուրասը միթասանըզա մուհամվէլ օլաուպ, անա կէօրէ թէատրը, վէ իճրայի ատասլէթէ տախիլ օլմադլըզըմըզը ըէճա վէ նիհադ իտէրիզ։

8. Շուրասը տախի ճիւմլէնին մանլիմիւ օլմադ իւզրէ, այրըճա ինիատէ իտէրիզ քի, միթէասարրբիւը միւշարիէյէին հագարէթի, եալընըզ միլլէթիմիզ օլմանբզ, իլլա ումում Խրիսթիանընըզա մախսուս օլսուզու ճիհէթլէ, ավտէթինատէն պէրու, հիչ պիր Խրիսթիանը մէմուրիյէթէ դասալ իթմէտիկի կիսի, Դաթօլիք միլլէթի միթէպերանընատան պիր զաթ, տանսըզ էմինի պուլունուպ, հասպէլիճասլ հուզուրունա կիթմէսինատ, «չըճըլթ իրընդիր, կեավուր» տիմէսի չէօյլէ տուրսան, ուսուլ իթթիխադ օլունան 2 սէնէ միւատէթինէ եալընըզ 4 մահ դալմըշ իքէն, կէչինատ ատիանարզ ատանըզ վէ ատֆաթիրինի թէմմիր, վէ մէմուրիյէթինատէն թարա խէրքէք, պիր Իսլամ թային կիրմէսինէ պիր չէյ տէյմեզ իսէք տէ, մերդուման մուհասէպէսի տախի ըսայէթ օլունուպ, զիմմէթի չէզմամըշ օլսուզու իշխիրսա. վէ պունանա պէրաբեր, պուրասա պուլունան էճնէսի Լաթին վասրեկելերինին զիկիսա միթէվելլիսի Ա. ճէմանան Միքայէլի տախի, պիրա մուճիպ հադրսէ իլգա ինէ, իթալէյի լիսան իթմէսի, վիլայէթին տախի մալիմուլ օլմուշ խսէ. պինատէն ալէյհ, Բըրօթէսթան միլլէթի մարուճ վէ միւթէպերանընատան պիր զաթա, «սէնին, շու քէսի գասար Եանբմուս Հայոյէթին Եօդ տաբ» տիմէսի պիր տէլիլի քեսֆի տիր...։

Մարաշ 25 դեկտ. 1875

Քաղաքական ժողով Հայոց Մարաշու
(Միհիր)

Շու Լիֆասէյի հալ վէ թէշէբբիսէն ամրաշըրըզընա կէօրէ, եաղըլանըր էկէր քեսմիրէն սահիհ խսէրը, պու միթէասարրբի օլան զամի, ըէք ճահիլ օլմաղը տրը, վէ քինասյի տիւնեանդին պունատան իւչ եիւզ սէնէ էվվելքի հալխատ զամն իթմէքատ պուրանմաղը տրը, չիւնքի, եալընըզ քինատի քիթապէթինէ էիւոյնէրէք պու մերթէպէ էմրի թէատիւպ իւզրէ պուլունմաղալը, առա քէմալէթին դասալ խատճէկի պիր չէյ տէյել տիր. վէ շունու տախի պիրմէլի տիր քի, չիթասէթ, պաշդա չէյ տիր, վէ մէատնիյէթ պաշդա չէյ տիր. վէ չիմտի քինատի էլի պն քեսֆիէրը, պըրադալամ դասէմքատքի պինէրճճ էհլի գալէմների հէր դաղէթաճը օտասընատա պիրէ պիր գաչ նէֆիէր պուլունմադատ տրը, վէ հէմատէ օնլար, քիթապէթէ չէսպան սուրէթատ թէրպէյէ վէ ինանկյէթ տախի պիրմէքատ տիրլեր։

(Մադամ ճէլլիի նէզարէթի խարիճիէնէ ֆիյ ալթը մուհարրեմ ամնէ 93 թարիխնյէ Բակիզա չէհպէնատրլիկինատէն վարիտ օլան պիր դրթա թէրճէմէսի տիր)

Մըխթար բաշա հաղրէթլերի բաղար կիւնիւ Բօլինա մէվդիսի, թիւֆէնք ատմադա հաճէթ օլմասարադ զապթ էյլէտի։ Ասաքիրին եադրաշարդ ինը կէօրիւնճէ իւսատի դաշմադա եիւզ թուրթուլար։ Գասթէլ Նուօվօ վէ Սօթօրինա թարիդէյլե Զուրճի իւզէրինէ չըդմադ իչին ըէք չօղու գարատան վէ ատնիդանէն պիր տիւդիսէ ֆիրար իթմէքատ տիրլեր։

—Տիւն Սասարազամ հաղրէթլերի, տէվլէթխանէյի ալիէրինատէն տօղրուճա մուպէյնի հիմմաեունա ադիմէթ էյլէմիշ օլսուզունատան, Պապը Ալիսէ թէշրիֆ պուեուրամանըշլար տրը։

—Պիլ վասէթա Բակիզա շէհպէնատրլիկինատէն ֆիյ 26 քեանունի սանի սէնէ 1876 թարիխնյէ ալընան թէլէկրաֆնամէ տիր։

Գու կիւն տէվլէթը Ահմատ Մըխթար բաշա հաղրէթլերի, իչ պին նէֆիր սասքիրի Թըրէպին տէրպէնատէրինատէ պուլունան թախմինա սէքիզ պին գասար էշգընատը ըէրիչան իթտի։ Գու սրպէտատ սասքիրի շահանէ քէմալի սիրտթի հարէքէթ, վէ իպրաղը միւէսսիրի շէճասթ էյլէմիշ տիր։

(Թունա)

—Կիւլխանէնէ նադլ օլունուշ օլան մէքթէպի Թըպրիսէնէ մախսուս պիր խասթախանէսինին ինշասընա իրասէնի ատնիսէ շերէֆիմասլիգ էյլէմիշ օլմաղլի, մէսարէֆի ինշասիեսի տլթը պին լիրա թախմին դըրընիսօր։

—Թիւրքճէ Զայրաղ իտարանը,յա չըդարրըլասադ օլան լամիֆէ զաղէթասընին իլք նիւսխէսի չըդարրըմըշ տրը, վէ ըէք թօհաֆ չէյլեր տէրճ էյլէմէքատ տիր։

Մէղքիւր նիւսխէսէ իլքինէֆեր իրի պուրատրա զաղէթաճը թասավիրլերի գօնուրմուշ օլուպ, զանն խատրիզ քի, մէղքիւր ըէսիմ, պիզզամի մէրդուման զաղէթաճըլարին կիւմէսինի տախի թահրիք խատճէք տիր։

Զայրաղ հաֆիմասա իքի տէֆա նէշէր օլունատաղ օլուպ, վէ նիւսխէսի 40ար բարատա սամիրմադատ տրը։

Պիր խալդ իչին էթթայիֆ զաղէթասը տախի եէղէմկյունէմատէն տիր, լաքին, էթթայիֆ նէրինէ ըէզալէթ վէ պըյրէդլրդ օգումադատ ճայիզ տէյել տիր, նասրէլի պիզատ պիր դաչ սէնէատէն պէրու, մանթէսաւի Էմնալի կէօրիւմէքատ տիր. խնի, միլլէթիմիզատէն լամիֆէ զաղէթասը օգումադլըզը տրդու խատնէրէն, Երմէնիճէատ Թատրոնա, վէ Թիւրքճէհատ տախի Զայրաղը օգումադարրինը տատէթ խատրիզ։

ՍՕՆ ՀԱԼԱՏԻՍԱԼԻՔ

ՅՐԱՆՍԱ

Բարիս, 2 փետրվար

Պիր չօղ տայիրէլը միսիս Պիֆէյի մէսրուսան մէճլիսի իչին դանատատա թաղ տիմ իթթ։ իլէ։

ԼԱՏԻՆ

Մատրիտ, 2 փետրվար

Դերալ Ալֆոնս սասքիրի Ֆիլիպ ուհաթ սասիլերի վարբեօրլար։ դարլիթլերին եէտինատէ օլան մէվզբլարատան չօղու զապթ օրունատու։

ՍԸՐՊԻՍԹԱՆ

Պելգրատ, 2 փետրվար

Միւտիրան մէճլիսի բէյլիսի պու կիւն էյլէտէն սօնրա Ըսպատրչինա մէճլիսինին դարանմասընա տայիր ըսրէնսին պիր էմրնամէսինի դըրատթ էյլէտի։

ԵՈՒՆԱՆԻՍԹԱՆ

Աթինա, 2 փետրվար

Պուրատա թէյլին օլունատուղունա կէօրէ, հիք ամէթի ինիեէ, Օսմանը տէմիր եօլլարընն կունան տէմիր եօլլարը իլէ պիրլէշմէսինի էսասէն դատրել իթմիշ տիր։

Թատիեէթ մէսէլէսինին հալ ու թէսվիեէ պույրուլմասը մէմալիքատ էյի թէէսիրի մուճիպ օլատու։

Մէմալիքէթէ էճնէ պիէեէ թային օլունաճադ էյլիրլերին էսասիի պու հաֆթա ըէսմի զաղէթատա տէրճ դրլընաճադ տրը։

ԳՅԼԱԹՅԱ ԲԻՈՒՃԱՍԸ

Էսհ. Ում. 22 յնվ. ախշամ գարանդ	21 34
Էսհ. Ում. 23 յունվ. սպհ աչ. ք. քէս.	21 34
Էն եիւքսէք »	21 34
Էն ազադը	21 26
Սասթ 7	21 28
Իսթիդրաղ 1863(Մութաոն)6 0 0 Ֆր.	130
» 1865 (Մութաոն)6 0/0	130
» 1869 (Բիլեար)6 0/0	116
» 1872 (Պոն տիւ Թրրէ-զոր) 9 0/0 լիրա սթէրլ. զ. ք.	34 1/2
» 1873 (Բիլեար) 6 0/0	112
Բուսմէլի Շեմէնտիֆէր 3 0/0	51
Բոնս. գուրսն ըսդ օնթ օսու 0/0	168
Շեմէնտիֆէր » » Ֆայիզը	
Բէրօր	փրդ. 5–6
Հէվ. Լոիդ	փրդ. 1–2
Ադճ Ֆայիզի 0/0	15–16

ԱԳՍԻՕՆԼԻՐ ՖԻԱԹԸ

Ռուսի ժէնէրալ 6 0/0 Լիր. Օսմ.	3–25
Սոսիէթէ ժէնէ. 6 0/0 Լիր Օսմ.	3–16
Սուամդոլ պանդ տրը	
Պանդ զոմբարտ	315
Սոսիէթէ օթօման Լիր. Սթէր	
Թրամվայ 5 0/0	175
Լա Ռբօմ (մասէն)	Ֆր. 68

ԳԱՄՊԻՕ ՖԻԵՆԹԸ

Լիրա սթէրլին	111 20
Ֆրանգ	22 70

—o—

ԱԳՃԷԼԷՐԻՆ ԲԻՈՒՃԱՍԸ

Ինկիլիզ մրասը	111
Ֆրանսըզ ալթունու	88 20
Բօլ	90
Գրըմից ալթունու	51 20
Պէլեաղ մէհիթսէկ Ֆարդը	103
Մէթալք Ֆոնդը	108 10
Պաղրը	135 20
Պէնկ	107 25
Գարպօն գայիմէսի գարիք	6 70

Ա.Ս.Գ Ա.Ց Ի Ն

ՄՈՒՉԻԴԱ

Միսկիրա պիր Նիյմէթի սէմամկյ տիր, վէ սէմատէն ինմէ տիր։

ՊՕԱՍՕԹ

Հեաթ, վամէք այս վայրերէն, ով պիզն մարդեր,
Թող երինային դեղեցկութեանց վարարաղներ
Դիմեն այս ամեղ, զի միայն սուրբ հոգիներուն
Պէտք է խօսուի վեմ լեզուն։

ԿՕՏԱՆ

Շու Եօդ ազատի ալիմէր հիւքմէրմանն, մուղիրանցն նէ մերթէպէրատ եիւքսէք վէ միւպարէք չէյ օլսուզու անդաշբանադատ տրը, վէ նիչէ ամլիմէր պու Եօլատ ատահանէդէ հիւքմ էր վիրմիշլեր օլսուպ, վէ քեազֆէյի սէատէնի մուլլէթլեր, անճադ ալ նաթդ, երդ վէ միւղիդատը սէվմէքատ օլանլար տրբլար։

Գունատ օն օն պէշ սէնէ էվվելքի, չօդ եէրլքատ ադդային երդէր թէրէնիմէրի իշխիմքատ, վէ էօվրէտ պէրատ նաթդլար սէօյլենիպ, վէ ակյնէրքատ, վէ հէրքէս իւզերինատ տախի կիւղել տայրլար վէ զայրէթքր էսերլերի կէօրիւմքատ խոի, հալ պու քի չիմտի պու տախի ունուտուլտուղունատան, միլլէթ վէ վամէան վէ ֆաղիլէթի զայրէթի տախի ունուտուլմատա, վէ պունարդն եէրինի, անճադ խօտպինիք, զէվգ ու սէֆա, սէֆիհլիք, էյշ ու իշրէթ, վէ դունար վէ պոշպոշաղլըդ, վէ սայիրէ սայիրէ... թատմատա պաշքամշատր։

Խնմի, օ զամանար քի միլլէթ, վամէան վէ ֆաղիլէթ տայրլարընա հիւքմէթ վէ բիսյէթ խոիպ վէ տրդուքմէքատ տիրլեր, բազար կիւնքի իճրա օրունատադ օրան դօնտէրիմիզէ թէշբիհ էլլէ, մէղքիւր Սէմամի Նիյմէթէ հիսատատ օրմաղարընը, վէ իրատրատա չէսպան պուլունան Միւղիդա լիսանընը տինանմէլիրինի, ատամէթ խոէրիզ։

ՆՈՒԱԳԱՀԱՆԴԷՍ

ԱՇԱԿԵՐՏՈՒՀՆԱՑ

ԱԳԱՊԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Ի ԹԱՏՐՈՆՆ ԿԷՏԻԲԱՇԱՑԻ

1876 Յունվար 25 Կիրակի յորեկուան ժամը 7 1/2ին

ՅԱՑՏԱԳԻՐ

ՄԱՄՆ ԱՌԱՋԻՆ

1· Նախերգ «Պյեսմ Թէլ» բիանո 8 ձեռքով . . . . . ՌՕՍՍԻՆԻ
2· «Տինորա» առանձներգ սոպրանոյի համար . . . . . ՄԷՅԷՐԲԷՐ
3· «Շիւբրանիյյէթ» նուագ արևելեան, խմբերգ . . . . . .
4· «Ֆէօ ֆոլլէ» բիանո առանձին . . . . . ԲՐԻԻՏԱՆ
5· «Սաֆիօ» երգեցոյն նուագ երկու սոպրանոյի համար . . . . ԲԱԶԻՆԻ
6· Երգ պանդուխտ պատանեկի, նուագ արևելեան, խմբերգ . . . .
7· «Լա ֆիլէօղ» բիանո առանձին . . . . . ԼԻԹՕԼՖ

ՄԱՄՆ ԵՐԿՐՈՐԴ

8· Նախերգ «Տօն Ժուան» երկու բիանոյի համար 4 ձեռքով . . . ՄՕՅԱՐ
9· Սէմիրամիս, խմբերգ և առանձներգ սոպրանոյի համար . . . ՌՕՍՍԻՆԻ
10· Վարդի ոստ, նուագ եւրոպական, խմբերգ . . . . . .
11· «Զէլիմ ի ինթուօմ ալ ֆինէ» երգեցոյն նուագ երկու սոպրանոյի համար, ՍՊԻՒՏԷՐԻ
12· «Էնվիթասիոն ա լա վալս» բիանո առանձին . . . . . ՎԻՊԼԷՐ
13· «Նոր տարի և Թէշվիգամ» ըստ եղանակի Մարսէյյէզի . . . . .
14· «Սալվէ Մարիա» առանձներգ սոպրանոյի համար . . . ՄԷՐԳԱՏԱՆԹԷ

ՄԱՄՆ ԵՐՐՈՐԴ

15· Նախերգ «Լուսիֆերա» բիանո 4 ձեռքով . . . . . ՖԷՌՈՒՊԻՆԻ
16· «Պաստիկ տը Ակվիյ» առանձներգ սոպրանոյի համար . . . . ՌՕՍՍԻՆԻ
17· «Ինձ համար չէ» նուագ եւրոպական, առանձներգ պարոնի համար (1)
18· «Կան ռանտս քարտիշիօղ» բիանո առանձին . . . . . ՄԷՆՏԷԼՍՕՆ
19· «Կուտուտա քէ պլանքա լունա» երգեցոյն նուագ սոպրանոյի և ալթոյի համար . . . . . ԳԱՄԲԱՆԱ
20· «Տէռ քնապէ ան ալտ քուէլլէ» առանձներգ սոպրանոյի համար, բիանոյի և վիոլոնի ներդաշնակութեամբ . . . . . ՌԱՑՅ
21· «Տուա վէ Թէշէքքիր» նուագ արևելեան, խմբերգ . . . . . .
22· «Վալս տը Կուռնո» բիանո առանձին . . . . . ԼԻՍԹ

Մէղքիւր Գոնսէրվատորին պիտի լինի, որ կիւնտէն միւզիկոսիկ Միրիճան ազգ եանցնաս պրաբանաճաղը կիսի, Իսթանպոլաս Ուզուն չարշըսա փաղը Ֆրէնքեան էֆէնտի քիմիագործ տիւքքեանցնաս, ի Քէօրրիւ պաշընաս սաճու Պօղոս ազգ տիւքքեանցնաս տասի պրաբանաճաղ տեղ։

(1) Այս երգը Ամիրիկեան էվէնտլէն մինակ երգելու պիտի լարեհանի։

1·

ՇԻՒԲՐԱՆԻՑԷԹ (1)

Ճան օլան ճիամի ճիհանէ, եանի նուրը ռահէյի պիտարլըմը,
Հազրէթի Ազիզ Ազիզ Խան, շահընը սուլթանընը հիանքեարընը,
Այէթի լութֆի Ալլահի զիկրերի էվրէնք շահի մաղսատի էֆքեարընը,
Հազրէթի Ազիզ Ազիզ Խան, շահընը սուլթանընը հիանքեարընը։
Նուրը իրֆանա միանէվէնը օլաս անտէն դատրընը մըդատրընը,
Հազրէթի Ազիզ Ազիզ Խան շահընը սուլթանընը հիանքեարընը,

— — —

Ալէմի իմիս իքէն տալին միւրուրկէ էմին ու շատիւման։
Պիր տաղի մէսրուր զըլոը ալէմի ատաղ յի սիւրի խիմատ։
Իյէ ու շատի պիշիւմար ու ինտիսամ օլաս ատամի բոյիկեան,
Զօղ եաշա էյ փատիշահ միզք ու միլլէթ օլա հէմիշէ քեամիրան։
Ասիման ու արզը մօլաուրաս միւպարէք-սլաս իլէ բիր ու հիման,
Հազրէթի Ազիզ Ազիզ Խան շահընը սուլթանընը հիանքեարընը։

Պէնտէրէվէր օլաս զու իշին ուշը մէք-թէպլէր նիշէ էմնարտ,
Պէօյէ պիր սուլթանը քիմսէ կէօրմէմիշ հազրա պիթիհան տապարտ,
Պէզ պիզէ շատաղ օլաս ալվրինտ խօշ-պուլիքէն հէր կիւզարտ,
Ալէմի իմիս թէճէսիս կէօրմէմիս պիր քիմսէ յի խատրի պիզէ էֆքեարտ,
Ֆարզը ոյին օլմուշ պիզի հէր սուսդ ու շամ իմ մէք սէնա էշարտ,
Հազրէթի Ազիզ Ազիզ Խան շահընը սուլթանընը հիանքեարընը։

— — —

Էյլեսի հէր միլլէթի մաղսուտինէ նայիլ օլ խաղանը ադիզ,
Ակերտը մարիֆէթէ իմտի խաղզին ճէհլի-նի պիրտէն թէմիզ,
Ինվէնի ճէհնէթի կիսի սիհնետ չէմիսի ատ ու իրֆանընտան օլաս իմ ըրտիզ,
Ալէմի նօղսանը թէքրիվ իմտիկի կիսի կիւ օլաս հէմ ֆիլիդ,
Ճիամի խատի զուլմէթի զաֆիլէթ իլէ օլաս պէնլաքէշ սի սիմիդ,
Հազրէթի Ազիզ Ազիզ Խան շահընը սուլթանընը հիանքեարընը։

Նապմէ Կիֆթէ
Ն· ԹԱՇՃԵԱՆ ՐԻՖԱԹ

2·

ԵՐԳ ՊԱՆԴՈՒԽՏ ՊԱՏԱՆԵԿԻ

Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դէպի ո՞ւր, ինձ ասա,
Թռչում ես այդպէս արագ։

Ախ, թռիր, ծիծեռնակ,
Ծընած տեղը Աշտարակ,
Անդ չինիր քո բունը
Հայրենի կըտուրի տակ։

Անդ հեռու ապէսոր
Հայր ունիմ սըզաւոր,
Որ միակ իւր որդուն
Սպասում է օրէ օր։

Երբ տեսնես դու նորա՝
Ինձնից շատ բարեւ տրա՝
Ասա՝, թող նրան լայ
Իր անբաղդ որդու վրայ։

Դու պատմէ, թէ ինչպէս
Ասա անուշը ու խեղճ եմ ես,
Միշտ լալով, ողբալով՝
Կանքս մաշուել, եղել կէս։

Ինձ համար ցերեկը
Մութ է աչքումս արեգը,
Դիշերը թաց աչքիս
Քունը մօտ չի գալիս։

Ափը, որ չի բացուած
Թառամեցայ միացած,
Ես ծաղիկ դեղեցիկ՝
Հայրենի հողից զրկած։

Դէհ, սիրուն ծիծեռնակ,
Հեռացիր, թռիր արագ,
Դէպ 'ի Հայոց երկիրը.
Ծնած տեղը—Աշտարակ։ (2)

(1) Պու ամիսլքի երգ լէր, մէզքիւր զօնակրոկ օգունուճաղ օլան էրմէնիճէ վի թիւրքճէ ալմէլէր տիրկէր։

(2) Մանուշեանցէն. Այս երգի հեղինակի մասին զանազան կարծիքներ կան, ամենք կարծում են թէ հանգուցեալ երգանկալիտատակ Ներսէս Ե. էր որա հեղինակը, իւր Բնատարիա գտնուած ժամանակը։

3·

ՎԱՐԴԻ ՈՍՏ

Ասա՝ դու ինձ, ո՞սաղ վարդի,
Ո՞ւր ես ծնել, ո՞ւր ես ծաղկել,
Ո՞ր հովիտի կամ ո՞ր դաշտի
Զարդ պարանք ես դու եղել։

Արդեօք ծնե՞լ ես Եդեմում,
Եւ ջրել է քեզ Եփրատ,
Թէ սնուցել է իւր գոգում
Քեզ ծերունին Այրարատ։

Ո՞ր անդուրեայ ձեռն է քաղել
Քեզ քո թփից մայրենական,
Կամ ո՞ր անդուրեն է քեզ տնկել
Այս աշխարհում պանդխտական։

Կամ թէ այն թուփ, քո ծիլան,
Թառամեցաւ քեզ համանման,
Թէ սոխակները քաղցրաձայն
Մաթիթարումեն միշտ նորան։

Բայց դու չունիս միթիթարիչ,
Ով թաղուիդ ծաղիկների,
Զունիս դու քեզ սիրոյ երգիչ,
Թառամում ես երկրիս հեռի։

Մի՞ մի ազգաւ վատահարաւ,
Գուշակումէ նոր դորձ, նոր ցաւ,
Իսկ դու տխուր, վիրաւորուած
Կախել ես գլուխդ թառամած։

4·

ՆՈՐ ՏԱՐԻ

1870

Օն վութայնք հասեալ է ժամ,
Հարկք մարտի փողերն ուժգին,
Մեզ ահարկու կոյ պատերազմ,
Արեամբ գինեալ է թշնամին։

Փչենք ազատ, բանանք դռներ,
Զար նախանձուն մեր տեսերիս,
Որ դարերով է մեզ փակեր,
'Ի կուրութեան 'ի բանտ մթին։

'Ի գլուն, օ՜ն վութայնք,
Գունդ 'ի գունդ Հայ դատերք,
Լուսոյն ոյս ՆՈՐ ՏԱՐՈՅՍ վանենք,
Բռնութիւն, դաւ ու նենգ։

Մեր մարք մեր քոյրք խոցեցան շատ,
Ողթայակոյ 'ի գերութեան,
Մինչդեռ մեր հարք, եղբարք ազատ,
Անիրաւ էին կոյր զկարոյն։

Արդ և ազգաս լուսոյն ուսանոն,
Տեսան զերբերն իրենց ազգաց,
Ոտատ լինին մեզ օգնական,
Առնել Նախանձն արտահալած։
'Ի գլուն եւն.

Ազատութեան կանդնենք դրօշ,
Մեր իրական փափուկ սեռին,
Տեսնեն մեր քաջ ընկերք անց. ուշ,
Թ'այնու իրենց է մեծ բարին.

Մեր բառն ընենք ՀԱՅԱՏԵՐ, ՅՈՅՍ, ՍԷՐ,
Խմաստութեան դատերք եմք, քորք,
Այս մեզ փա՞ռք, պատ, այս ձեզ հրաւէր։
'Ի գլուն, եւն.

Եղանակ Եւրոպական * * *

5·

ԹԷՇՎԻԳԱԹ

Տարմանալիս արթնցէ Հայոյ,
Պատմիչ ա՛ւշմն օրատուզաս,
Գու անալիս պէզ պիտնոյ,
Հրեշտ իսկիս եւրատուզաս,
Ճնհալէթ տիր մէզ քիր տիշմն.
Խլեանէթ տիր ապէթ նիյէթի,
Հէմ սէֆիլիք նիհայէթի,
Թարտ իսկիս իշիմիզմն։
Հայլա՛ր ուեանալիս,
Հաղդա սրընալիս,
Իրմ ու հիանէր դալիսանան,
Տիւշմնի վուրալիս։

Տիթրեսին օղ զուլուսքեար հէնէ,
Եէթիշմի կիւն կիլսի փուրատթ
Վիրմէյելիս պիր լանդա մէնէ,
Գանր իսկիս չիան վար բուխատթ,
Խոյին ճէնի թա անընտան,
Վուրալիս թիրի իրմէ,
Շէնատթա հէմ չիատէթլէ,
Աբարտ տէրս Աբրանեատան։
Հայլար եւն.

Պէզէ պիր տարը միանէվէրսէ,
Իսկիս հէր իրմի թահսիլ,
Օրնատալիս արթնցէ խէնիլ,
Շու սայէ՝ Շահանէտ,
Աշալիս հէր եէրսէ մէքթէպ,
Եարդիրալիս հէման ասէր,
Տիմէյելիս զասիթ նէֆէր,
Էյրէնէլիս տիրատ էտէպ։
Հայլար եւն.

Հայրէ՛ֆ պիզի իթիմիզ խարտաղ,
Պէրաղմանիզ տարա մէտար,
Օրնուշ դանիմիզասան տիրտաղ,
Մատա իսկիրէք լէյլ ու նիհար,
Խնամիր եաղ տայնաղ տիրմէզ,
Էր ու նեատ պաց ու կէտատ,
Զուրնանա իյլէմիշ ֆիկատ,
Հէշ պէր ճինէկ հիրմէթ իթմէզ։
Հայլար եւն.

Տէյ՛ լմկիզ մէկէր պէզ մէրատ,
Գամ՛ամանիզ մը հիշ դանրմէզ,
Ճայէ՛ղ մի տէր ատ սէսին նամէրատ,
Հա՛յլար, պիզի, վամանրմէզ.
Հէյ՛ տերդ տէրդ հէյ՛տակ կիւնահ,
Կէչիրիրսէք պէչա զէման.
Մույլին օրմաղ ասրա հիհան,
Իթ՝սէք ատամի հէղարան՝ ահ։
Հայլար եւն.

Եղանակ Եւրոպական Կ· Յ· Փ·

6·

ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԷ՝

(Թարգմանութիւն)

Ինձ համար չէ՝ գարնան գալը,
Ինձ համար չէ՝ ծառի ծաղկելը,
Ուրախութեան սրտի զրգիռը,
Ոչ մի բերկրանք չեն ինձ համար։

Ինձ համար չէ՝ կենաց բաղդը,
Ինձ համար չէ՝ երջանկութիւնը,
Եւ մրայոն կուսի աչքերը,
Նոցա արցունք չեն ինձ համար։

Ինձ համար չէ՝ փայլուն լուսնի
Անտառ ու սար լուսաւորելը,
Գարնան վարդի երդչի տաղերը,
Սոխակ ու վարդ չեն ինձ համար։

Ինձ համար չէ՝ բարեկամաց
Մեկտեղ սիրով տօն կատարելը,
Զատիկ օրուայ ուրախ տեսլը
«Քրիստոս յարեաւ» չէ՝ ինձ համար։

Ինձ համար չէ՝ ծնողաց լացը,
Ինձ համար չէ՝ աղջկայ տխրելը,
Գերեզմանիս վրայ արտասուելը
Բարեկամաց՝ չէ՝ ինձ համար,

Բայց ինձ համար կուզայ ժամը,
Կերթամ թշնամեաց պատերազմը,
Եւ մահուան պանիչ զինուորը
Անդ պատրաստած է ինձ համար։

Ռ· Տ· Գ· ՊԱՏԿԱՆԵԱՆ

7·

ԷՕՔՍԻԻԶ ՊԻՐ ՁՕՃՈՒԴ

Կէնճ չաղրմաս պանա սիհնեամ,
Օլաս հարամ՝ օրաս հարամ,
Էոքսիւզիւմ հէմ պիքէս գալարամ,
Նէ անամ վար նէ ալ պարամ։

Կիւլմէսիմ օ՞ֆ պէն էօմիւմանէ,
Գալարամ էպիր ճէհալիթանէ,
Կէօրէմէսիմ մէքթէպ եէրդիւ,
Կէչարի վաղթիմ թէհի եէրանէ,

Մէն կիսի սատ հէղար սիւպեան,
Գամանդաեերդ հայրէ՞ֆ նատան,
Եօ՞ղմաս տուր հիշ համիյէթքեար,
Գըլըշն պիզի սուրում իհան։

Կ. Յ. Փ.

8·

ՁԱԹՐ ՀԱԶԱՐԼԷԹԻ ՇԱՀԱՆԷ ՀԱՅԴԸՆՏԱ ՏՈՒԱ ՎԷ ԹԷՇԷՖԲԻՒՐ

Շէհինշահի հաղայիզ պէն իւ սուլթանի տա-դայիզատան,
Թի եանի հաղրէթի Ազիզ Խանի ճիհան պիհնեան,
Հէմիշէ լութֆի ու տաղի միլլէթ ու միքէ սրա չատան,
Խիտատ զըլ՛ըշ օ Սուլթանը գիմանէ մէր-համկէթ իհսան։

ՆԱԴՍՈՐՈԹ

Ֆիւզունի չէվքէթ ու շան իլէ օլմաղ տատ տուա կիւեան
Ադատեան մէքթէպի շակիրտլէր հէր ան ու հէր էզման

Թիւշատ օլաս մէքեաթիպ, պուլատս քէս-բէթ իրմ իլէ տանիշ,
Զիեատի սէրպէսէյէթ պուլատս կիթմիրճէ էնիզ թատիշ,
Պուլուպ հէր պէնիզ մէլլէթ տաեէսինատ ճիւմլէ տատիշ,
Տուայի էօմրիս էճրալին իսէր հէր պէնատի իսահիշ։

Ֆիւզունի . . .

Էպէտ զըլըշն Շէհինշահի զիմանի Հաղ-խիլաֆէթատ,
Ազիզան հիրմէթի իշին օլա հէր ատմ տաֆն ու բահաթատ,
Խիտատեա էամէսին պատի իսէզան պու տա-ըշ տէվլէթատ,
Վիճուտի փաքի թա բուզի գըեատէթ օլա սըհհէթատ։

Ֆիւզունի . . .

Նապմէ Կիֆթէ
Ն· ԹԱՇՃԵԱՆ ԻՍՅՐԻ

ԽՕՍՔ ՀԱՍԿԱՑՈՂԻՆ ՇԱՏ ԲԱՐԻ

«Խըմպըրների և ոգէտների թերթ»ին մէջ յարձակումը կը շարունակէ մեզ դէմ։ Կ'երևի թէ այդ Արշակաւանի ընակիչներին ամենէն ոներեան է Յ. Յ. Բէնիրճեան որ կը համարձակի դարձեալ հրապարակ իջնել։

Մեք նապատակի պէս փախուստ տալով, Խմդեալ Դէր բառերին նկատմամբ պատասխան չ'եմք գրեր եղեր։ Թող Բէնիրճեան որբէ աչքերը և 1875 դեկտ. 23ին Արշակաւանի հրապարակը իւր իջնելէն մի օր յառաջ Մանզումէի մէջ Կայծակի դէմ գրածնիս կարդայ. ուր բացատրած էինք արդէն թէ Խմդեալ բառը ձեզ նման ապուշ ոգէտներին կը վերաբերի և թէ զուր կ'աշխատիք ձեր վրայէն թոթվել 'զայն գաւառացիներին վրայ։ Հարկ չը կար նոյնը կրկնել ձեզ ալ. ուստի թէ մոռցած է, Մանզումէի մէջ այն գրածնորէն կարդացէք։ Իսկ թէ 'զայն հասկանալի չավալ կարօղութիւն չ'ունիք, հարկ կը համարիմ ուրեմն յիշեցուցանել ձեզ Ապէղէսին ատենէն մեացած այն հին առածը թէ՝ Կօշկակարն ցը կօշիկս։

Դալով ձեր հայհոյութիւններին և յայտնած գծուծ զգացումներին, պատասխան չ'ունիմ։ Փոխուստ անուանեցէք 'զայս ալ, թէ կ'ուզէք։

Ետ դոհ և ուրախ եմ որ կը նախատուիմ ձեզպէսներէ և ձեր թերթին մէջ։ Պիտի ասամէ, թէ գովեստի տրժանայի ի ձէնջ։ Անախթենէս ըսելով միանգամ թէ մի քանի վատ մարդեր կը գովեն 'զինք, ապազակեց. Ով Աստուածներ, ի՞նչ չար բան գործեցի արդեօք։

Շարունակեցէ՛ք ուրեմն զուր ձեր նախատանքը որ արժէ քիչ աւելի յայտնուի նոյն իսկ ձեր գրիչով, որ ձեր սիրտն ու մտքը դուրս թափի։ Բայց իմ կողմէն պատասխանի մի՛ սպասէք ձեր հայհոյութիւններին։

Մ. Փորթուգալեան

—Մէսմուտթա կէօրէ, սայիր եէրլէրուէ օլսուղու կիպի, Էնդարէտէ տախի Հատունխոթլէր Անթիհատունխոթլէրին մէրիատասը օլան Հ. Ռափայէլ Միասէրեան նամ բահիպի մուրախատասնէտէն թարա իլէ, մուախխարէն քէնտի էլլերինտէն ալընմըշ օլան Փրկիչ վէ Աստուածածին քիլիսէլերինի տախի պէթէքրար զապթլարընա կէչիրմիշլեր տիր։

ԻԼԱՆԱԹ

Véritable huile de foie de morue du Dr DE JONGH.

Տ ՔԹՕՐ ԵՕՆԿԸՆ ԽՕՂԻՍ ՄՕՐԻՆԱ ՊԱՂԸՂԸ ԵԱՂԸ

ԳԱԼՊՐՆՏԱՆ ՕԱԳԸՆՄԱԼԸ

Մօրինա պաղըդ եաղըմա մէմալիքի մահրուսէտ թագլիս իսիվմէքտէ օլտուղու վէ իւղէրինտէ մարդամըն գալը պուլունան պինէրմէ չիչէկլերէ տամ պաղը եաղը սաթըմաղտա պուլունտուղու թէպի յեմեն իմիչ օլուպ, խասթալարա զանէթլի զարարը օլան իշլու հիլենին էօնիւնիւ ալմադ իչին էնգամըլարա իլան իսէրիմ քի տօքթօր Եօնկըն խալիս պաղըդ եաղընը մէմալիքի մահրուսէտ եաղընդպ չու ամիսէքի, եանի, Եէնի ճամիսէ Տէլլա Սուանըն 16, 18 վէ 20 նիւմէրօլու էնգամանէպինէ վէ Գալաթատա Նիւքսէք գալաբրընտա Վէյիչ վէ դուիանեա վէ Վէնտան Գասապէանընն էնգամանէլէրինէ կէօնտէրմէքտէ տիր։

ՏՕՔԹՕՐ ՏԷ ԵՕՒՆԿ

ANNONCES

ԿԻԶԼԻ ԽԱՍԹԱԼԸԳԱՍԸՐՆ Ի ԹԻՏԱՎԻՍԻ ԻԶԻՆ ԳԱԲՍԻԼ։

Ժ. Տընուալըն իչլու գաբսիլլէրի կիզլի խասթալըգլարը չարուգ սուրէթտէ տէֆ իմմէքլիքտէ քէսպի նամ իսլէմիշլեր տիր։ Մէկքիւր գաբսիլլէր սէքիզ քէօշլի գուխթուլար տէրունինտէ սաթըլըր։

Խըրվա եաղը, Մօրինա պաղըդ եաղը, թիրէմէնթի, գաթրան սուեու, վէ կյուլթի օթու վէ սայիրէ գաբսիլլէրի։

Մէկքիւր գաբսիլլէր թէմիզլիք վէ զօղուսուզլուղու վէ սայիր էնգամ իլէ դարընըզ օրմանալարը իլէ քէսպի նամ իսլէմիշլեր տիր։

Տընուալըն էնժէքսիօնու, գաբսիլլէրինի խաթխանալէն սօնրա իքի կիւն իշինտէ քեսմիլն մէկքիւր խասթալըգլարը տէֆ իսէր։

Ժ. ՏՐՆՈՒԱԼ, 4 Նիու Գրըսս Բօատ, Լոնտրա, Ս Է.

Տէրօպիթօսու Տէրիսատէթտէ Եէնի Ճամիսէ Տէլլա Սուանընն, 16 վէ 18 վէ 20 նիւմէրօլու էնգամանէպի տիր։ Սայիր պէօյիք էնգամանէլէրտէ տախի սաթըլըր։

Հ. ՔԼԱՐՖԷՐՏ ՎԷ ԳՈՒՄԲԱՆԵԱ

Հ. ՔԼԱՐՖԷՐՏԻՆ մաղազասընտա, կէրէք զուրա վէ կ'էրէք էնէպի ֆօնտո վէ սէհիմէրի սաթըն ալընը վէ սաթըլը։

Իքրամիյէլի սէհիմէր վէ բըրօմէսիր, սաթըլը։ Գուրօնլար ըսդօնթօ ի տիւիր։

Սարրաֆիեէեէ տայիր հէր նէվի սիպ ու իթա իտիւիր։

Մէկքիւր մաղազատա աթիսէքի քեսրարար տախի պուլունուր։

ՊՈՒԲԲԷՇ ՇԷՀԻՐ ԻՍԹԻԴՐՍԶ ԹԱՀՎԻԼԱԹԸ ՎԷ ԲԸՐՕՄԷՍԷԼԷՐԻ

1876 ալաֆրանկա փեարվար 1 ում չեքիլիպ պիրինճի իդրամիէսի 25000 Ֆրանգ սաբր։

ՐԱՒՄԷԼԻ ՏԷՄԻՐ ԵՎ ԹԱՀՎԻԼԱԹԸ ՎԷ ԲԸՐՕՄԷՍԷԼԷՐԻ

1876 ալաֆրանկա փեարվար 1 ում չեքիլիպ պիրինճի իդրամիէսի 300,000 Ֆր. սաբր։

ՄԱՀՊԱՏԱԹԱՆԸՆ Ի ԹԻԴՐՍԶ ԹԱՀՎԻԼԱԹԸ ՎԷ ԲԸՐՕՄԷՍԷԼԷՐԻ

1876 ալաֆրանկա փեարվար 15 ում չեքիլիպ պիրինճի իդրամիէ 100,000 Ֆիորին տիր։

ՍԱԳՈՕՆԵԱՆԸՆ 89 ԻՆՃԻ ԹԷՐԹԻՊ ԹԻԴՐՍԶ ԹԱՀՎԻԼԱԹ ԲՈԱՆԴՈՍՈՒ

100,000 թահվիլսէն 50,000 ի զաղանամաղ։ Պէշ ալընըֆա թաղսիմ օլունմուշ օլուպ դուրսը 1876 յունվար վէ փեարվար վէ մարտ վէ ապրիլ վէ մայիս այլարընտա չէքիլմէք տիր։ Իդրամիէլէրի 500,000 վէ 300,000 վէ 200,000 վէ 150,000 վէ 100,000 վէ 50,000 վէ 30000 մարք սաբր։

Լեուպ ինհիարի ճիվարընտա եավտուտ մահալլէսինտէ Ապաճըլար ճատէսինտէ 117 նումէրօլու, էօնիւ ըրխթըմ իսկէլէլի միւճէտտէ սահիլխանէ տէրունինտէ օն պէշ օտա մասէլամըզ։ Վէ պիր քէպիր մանթպախ ի իչինտէ մուսուզ, վէ չարշըր գողանընա տախի ապար այրըճա սո, վէ իքի գուրնալը վէ պիր գուրնաթէյնէ քէպիր համամ վէ օրթա գաթ վէ սալալարընա ապար սուլարը, վէ սօղադ իւզերինտէ այրըճա իքի օտա վէ պիր սուֆա, վէ պիր ապտէսթխանէ, վէ սէքիզ հայվան ալրը իքի ախրը վէ պիր արապալըգ, վէ չիչէք վէ զէպզէ պաղչէսի ադար սուլարըյլա միւճէտ.

տէտ սահիլխանէեի մէզքիւր սաթ.ըզ օլուպ, իչինտէ օլան սահիպինէ վէ վարադճը խանը գարշըսընտա 32 նումէրօլու սարրաֆ Էքսէրճի օղլունա միւրաճաաթ օլունաճաղը։ 1

EAU GAULOISE

Իչալու կալիսէրինի վէ արնիդալը սու, սաչ վէ սադալա ըէնկ վերիր։

Սաթըլըր բէրուքէր վէ լավանտաճըլարտա։

CAPSULES DE GOUDRON DE GUYOT

Նէզլէեէ էհլիմիեէթ վերիլմէյիպ պըրագը սա եէուրէք խասթալըդը վէ վ-ըմ հասըլ օլուր։

Բարիս էնգամընընտան Կիւեօնըն դաթրանը գաբսիլլէրի պու կիպի խասթալըդլարա պիրէպիր տիր։

Պիր հալ պէօյիքլիկիմտէ օլան իչ պու գաբսիլլէրտէ խալիս վէ պիրինճի ճինս Ն.օրվէճիա գաթրանը վար տըր Գաբսիլ մէտէտ էրիր, վէ անիտէ թէ-էսիրինի կէօսթէրիր։

«Խասթալըդ ատան եէնի չըգմըշ վէ գ-«յիք ատամլարա թավսիէ իտէրիլ քի «հէր կիւն գաթրան սուեու խաթխալ «իթսինիզը գաթրան սուեու պիր չօղ «խասթալըդլարը, վէ պա խուսուս «սիրատէթ իտէճ խասթալըդլարը «էօնիւնիւ պէրը»։

(Մուալիմ Պուշարտանը էնգա-ըդ մէճմուասընտան նագլ)

«Ա. Գաղնավէրն գաթրան սուեու «պաչլըճա էսքիմիչ տէրի խասթալըդ-«լարընա վէ կէօրիւս խասթա ըզընա «վ վերմէ սթիմալ օլունմուշ ատր»։

(«Տօքթօր Ֆ.-պրըն հ.քիմիյէ տայիր լուզէթ քիթապընտան նագլ Գաթրան սուեու, ոիտկի արթըրա-բաղ վէ իչտահը աչարադ վէ եէմէյի չարուգ հալմ իթտիրէրէք թէմէսիրինի կէօսթէրիր։ Պաչլըճա ադճիեէր վէ սի-տիք գապ, նէվալիի օլան ալրա թավ-իէ օլունուր։

(Մուալիմ Սուպ.յրանը էնգ-ամընըդ մէճմուասընտան նագլ

Թասամ վաղթինէ պիր եա իքի գաբ-սիլ ալընարդ տա ոտթիտէի խասթա-ըզլարը տէֆ իտէր։

Ադճիեէր տամամլարը խասթալըդլարը

Ադճիեէր նէվալիի
Նէֆիս տարլըդը
Ադճիեէր վերէմի
Շիտտէթլի օքսիբիւք
Ադճիեէր վերմի
Կէտրէս իւֆնէթի
Պողաղ խասթալըդը
Հաղար կիւճլիյի
Սիտիք գասը նէվալիի

Հէր պիր շիշէտ 60 գաբսիլ վարտը։ պունու խթիմալ իտէնէր, պիր թաղըմ մէսարիֆ էրտէն գուրթուլուպ, դաչնաթ.ի սէֆ սուեու վէ չուրուսպ խթիմալինէ հաճ.թ գալմադ։

Հէր պիր շիշէյ պիր թալիմատնամէ մ սարըլը տըր։

Գալալընը ալմանադ իչին, հէր պիր շիշէնին քիս ղըտը իւզերինտէ իւչ ըէնքլէ կիիեօ խիլասը պուլունմասընա տիպ-դամի օլունմալը տըր։

Խթանպօրտա պուլունուր Կանծիւք պիրատէրլէր վէ Գասապեան վէ Տէլ-ա-Սուտա էնգամանէլէրինտէ վէ Ծան-նինին Խթանպալ վէ Պէյօղլու թարաֆ-լարընտա օլան էնգամանէսինտէ։

LAVELOUTINE

ԼԱ ՎԸԼՈՒԹԻՆ

ԼԱ ՎԸԼՈՒԹԻՆ պիտիմիզի թէրթիպ օլունմուշ պինասպէրին տէրի իւզերինտէ նամի սուրէթտէ թէմէսիրի օլան եարընը զան վէ կէօզ կէօրմէմէզ պիր նէվ-բիրինճ թօպու օլուպ ինսանըն տէրիսինէ թասպի պիր թաղլիք վերիր։

Մէկքիւր բիրինճ թօպունու իճատ իտ-ատն միւսիւ Շ. Ֆէյի նամ զամ տըր։

ԲԱՄԱՏ ՍԱԹԷՆ

Իչալու բօնատա, էրլերի եումուշատ վէ թաղ ատաղասընը իսկ պէրատկը կելերի չամբլամամաղ վէ սօսուզտան հա-սրլ օլան սայիր պու կիպի մարազատա վիզատէ խատր։

DOCTOR IN ABSENTIA

Թէպարիլի մահալլ իմմէքսիզին հէքիմլիք վէ ալուշ ու Ֆիւնուն, իրմի իլահի, վէ Ֆէյ-սօֆլուգ վէ ավօգաթլըդ վէ մուզիղատա պրլօմա ալմադ իսթէյէնլերին, Ժէրսէյիսէ (Ինկիլթէրրա) Բօա ոօղաղընտա 46 նիւմէ-բօլու խանէյտէ միւսիւ Մէտիքիւսէ միւրա-ճաաթ իյլէմէլերի։

—

ՏՕՔԹԷՕՐ ՄԻՒՍԻԻ Մ.ՏԻՕՍԹՕՐԻՏԻՍ

Ուզուն չարշու պաչընտա Իյնէլի խանըն ալթընտա 323 նիւմէրօ-լու Հէրքիւլ Էրագլիս նամ էճզախա-նէսինտէ, չարշէնպիհ վէ ճիւմաա իր-թէսի կիւնլերի, սաաթ 5 տէն 7 եէ գատար ֆուգարա օլան զիքիւր վէ իւնտու խասթալարա մէճճանէն պա-քաճաղ տըր։ Մայասըլ վէ գան սիւր-մէսինէ, վէ մէմէսի օլուպ իղթիրապ չէքէնլէրին մայասըլընը տէֆ վէ մէ-մէսինի բէք սուհուլէթ իլէ տէֆ իթ-մէքլիկի թէհիւա իտէր։ Վէ միտէ խասթալըդը, վէ մէզքիւր խասթա-ըզլար իչիւն ՏՕՔԹԷՕՐ Մ. Մ. ՏԻՕՍ-ԹՕՐԻՏԻՍ մախսուս հապլար թէրթիպ վէ իճատ իթմիշ օլմաղը, մէզքիւր էճզախանէտէ տէրօղիթ օլուպ սաթը-մաղտա տըր։ Վէ իսթիմալի տախի զուիթու տէրունինտէ պուլունան մաթ-պու վարադատէ պէյան օլունմուշ տուր, վէ ֆիյաթը եարըմ մէճիտիյէ տիր։ ՏՕՔԹԷՕՐ մուսայիլէյհին իմզա-սը պուլունմաեան զուիթուլարթ ադլիտ տիրլէր։

—

Էսթէտէն պէրու Տէրիսատէթտէ կէլէ-եիպ, Էվրօպա ճանիպինէ կէօնտէրիլմէքտէ օլան վէ պիւթիւն էքսրօպիսթօնլարատա թ.ան-ինն նիշանլերինտէ մանիք օլան ճէպէլի Լիպ-նան էսկի վէ ալթուն բէնկի չարատընը, վիճուտճէ չիմտիեէ գատար կէօրիլէն մու-հասինաթ ընտան սէքէնէյի Տէրիսատէթին հիսէվէնտ օրմանատը, վէ Էվրօպատան վէ Պորտո վէ սայիր նամիլի սաթըլան չարատ-լար իսկ, ճիւմլէսի իզիմանէն օրմաեըպ, միւրէթթէպ պիր թաղրմ էճզալարընա եա-ըրընընը էրսրատընընմաճիմա օրմաղլի, պու-քէրրէ մէզքիւր չարատատան չարատ իլմինէ վաղըթի օլան պիր դաթ, միւհիմմաը թէ-սա վի օլանլարընը խիթիֆատէյէրինէ վէ պու-ռատա կէօրիւլմէմէ, վէ կէօրիւլմիւկիւ վէ խիթիմալ օլունտուղու հալտէ, մէմնուն դա-ռամաղլարը կիպի, պահանա տախի մէմնուն օրամաղլար տըր։

Պաղէէ դարուսունտա էճզա թիճճարը Գասապեանընն 7 նումէրօլու մաղազասը յրա կէչէր ադճէ իլէ իքի եիւզ եէթմիշ պէշ տիրհմ օլան պիր չիշէսի 10 ղուրուշա Եէնի ճամիսէ օն ալթը նիւմէրօտա քեսին էճզա թիճճարը ժագ Սէլքեան էճզախանէսինտէ տախի Էվրօպատան ճէլպ օլունմուշ թասպ վէ խապիս հէր տիւրլու էճզալարընա մէզքիւր չարատ սաթըմաղտա տըր։

20

LA SOCIÉTÉ D'ASSURANCE

CONTRE L'INCENDIE

De Hambourg-Brême.

ՀԱՄԲՈՒՐԳ-ԳԸՐԷՄ

ԱԹԷՇ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Մէզքիւր զուսբանեա, խանէ, մագազա, էմթա վէ զայրէհիւ աթէշէ դարը ոիկուրթա իտէր։ Գալաթատա Գարանթինա սոգաղընտա 4 նիւմէրօ-ու մաղազատա պաչ ահէնթօ միւսիւ ՀԷՐՄ. ՀԷԼՊԻՆԿԷ միւրաճաաթ իտիլմէսի

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ

ԿԱՐԱՊԵՏ Ց. ՓԱՆՈՍԵԱՆ

Գալաթատա Բէյնճէլնպիհ-բազարընտա Նո. 41 Իրսի խանընտա